

երթամ. և զոր ինչ խնդրիցէք յանուն իմ՝ արարից զայն, զի փառաւորեսցի Հայր յԱրդիս (Յովհ. ԺԴ. 12-13): Հետագային առաջեալներն ալ և հաւատքով լեցուն եւ կեղեւոյ Ս. Հայրապետներ հրաշքներ զործ հցին Աստուծոյ փառքին համար, չէ՞ որ մանանեխի հատիկին չափ հաւատք ունեցողը պիտի կընար լեռը չարժել:

Երկնքի արքայութիւնը թանկագին աշդամանդի մը կը նմանցնէր Յիսուս. զայն ունենալու համար անհրաժեշտ է ամէն բան ծախէլ և տէր ըլլալ պատուական քարին: Հրեաները չէին կրնար թափանձել բառերէն անդին՝ խորհուրդին, չէին կրնար բաժնուիլ իրենց ինչչքերէն: Ոչ ոք կրնայ ծառայել թէ մամոնային և թէ Աստուծոյ: Ոչ միայն հրեաներ այլ բազմահազար մարդիկ այսօր իսկ չեն ուզեր ըմբռնել, կամզին կուրցնելով իրենց հասկացողութիւնը: Մրովհետեւ նիւթը ընդհանրապէս, թանձրացեալ իր իմաստով երջանկութեան պատրանքը կուտայ մարզոց այս աշխարհին մէջ: Բայց ատիկ վեր եւ գերազանց սկզբունքներ, վսեմ ճշմարտութիւններ և կրօնական խորունկ ապրումով իրազործելի կեանք մը կայ որոնցմով մարզը կրնայ գերազանցել իր ընութիւնը: Ամէն օր մարզը այս ամենի պայքարն է օր կը մէկ: Պայքա՞ր ընդմէջ հոգեկանին և նիւթականին: Պատմութիւնը մէկ խոչոր արձանագրութիւնն է այս ողաբերական պայքարին: Զոհել զիսնալն է օր կ'առաջնորդէ մէկ մեծութիւններու: այդպիսով կ'անդրանցնինք սոսկական մաշկանցուներու սահմանագծէն նայելու համար յաւերժին: Ո՛վ որ կ'ուզէ իր անձը ապրեցնել, պէտք է մոռնայ, պէտք է ուշրանց զայն:

Ուէ մէկը օր կը կարդայ Աւետարանները վերահասու պիտի ըլլայ Յիսուսի այս պահանջքին բացարձակութեան: Յիսուս չէր արհամարհներ նիւթը, չէր անտեսեր անոր տեղն ու գերը կեանքին մէջ: Մինիք պէտք է ըլլայ մարզ՝ մերժելու համար նիւթին և զրամին գերը ընկերութեան մէջ: Յիսուս կ'արժեսորէր ազնուութեամբ տրուած սպաւաթ մը պազ ջուրը...: Յաւիտենական թագաւորութիւնը սակայն չի կրնար հաստատուիլ նիւթական զօրութեան վրայ. վասնզի այդպիսի հաստատում մը պիտի նշանակէր աւազի վրայ կառուցանել. մինչ

Աստուծոյ թագաւորութիւնը յաւիտենական է և անանց, խարսխուած ըլլալով սիրոյ վրայ: «Աիրեսցես զՏէր Աստուծուած քո յամենայն սրտէ քումմէ և յամենայն անձնէ քումմէ և յամենայն զօրութենէ քումմէ»: այս է առաջինը պատուիրաններէն:

Աւելի և աւելի կը շեշտուէր Յիսուսի և Փարիսեցիներու միջն բացուածքը և Յիսուս տրում բայց խանդով ու քնքութեամբ լեցուն հայեացքով կը նայէր իր աշակերտաներուն, որովհետեւ զիտէր թէ անոնք պիտի շարունակէին իր Աւետարանի քարոզութիւնը, անոնք պիտի ըլլային տարածիչները իր գարդապետութեան, յամենական Բանին: Յիսուս կ'արժեսորէր իւրաքանչիւր հոգի առանց իւրաքանչիւր համար բառութեան, զասկարգի և զիրքի:

Սիրով, բարութեամբ, քնքութեամբ չի նայիր Անիկա Իր բոլոր աշակերտաներուն, աշխարհի բոլոր մեզաւորներուն, վասնզի ուշ կամի զմահ մեզաւորին, այլ զզանալն նորա ի չար ճանապարհէն և զկեալնու: Անհրաժեշտ է օր ամէն ոք յաւերժական աշակերտութեամբ մը աշակերտի Տիրոջ հարց տայ . — «Տէ՛ր, առ ո՞վ երթիցուք, զի զրանս կենաց յաւիտենականաց ունիու:

ԶՈՒԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ Զ.

* * *

Վարդանանց պատերազմը ուղղմական ենակետով չէ որ պէտ և զնանաւուի. անու նեանկուրիւնը կը կայսնայ Ազգին մեծամասնութեան՝ զարգախարի մը սիրոյն զնուելու համար ցոյց տուած պէտք է անդամագութիւնն է այս ողաբերական պայքարին: Զոհել զիսնալն է օր կ'առաջնորդէ մէկ մեծութիւններու: այդպիսով կ'անդրանցնինք սոսկական մաշկանցուներու սահմանագծէն նայելու համար յաւերժին: Ո՛վ որ կ'ուզէ իր անձը ապրեցնել, պէտք է մոռնայ, պէտք է ուշրանց զայն:

Իիր ոյժին գեմ իրաւունքին մարտնչումն է ան, այս պատճառաւ, պատերազմի աւելի՝ դիւցազներգուրիւն մըն և անիկա: Վարդանանց կոխը Աւետարանով լուսաւորուած ազգի մը խղնմանքին հանդիխաւորազոյն պայքումն է:

ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊՈՎ.